27ՆՃԻ ՍԷՆԷ Ն. 4846 — 1911 ՅՈՒՆՎԱՐ 26/8 ՓԵՏՐ. — ՁԱՐՇԷՆՊԻՀ — 26 ՔԵՍԱՆՈՒՆԸ ՍԱՆԻ 1326 ԵՒ 9 ՍԷՖԷՐ 1329

ՄԷՋՄՈՒԱԻ ԱԽԲԱՐ

30 ԲԱՐՄ.

DIRECTION DU JOURNAL
MEDJMOUA-I-AHBAR
65, Grnd'rue de Péra, Taxim, 65

ԱՊՈՒՆԴԻ ՏԻՊԱՔԱԹՈՒԹԻՒՆԸ

	Սեռեքիկի	6 ամսվ.
Խաբանալ իշին Լիրա	60	35
Թաւրա իշին »	85	45
Մէմալիմի էնեէպիյէ իշին Ֆրանկ	20	10

ՁԱՐՇԷՆՊԻՀ ՄԻ ՀԱՅԱՍԱ ԻՐԹԷՍԻ
ԿԻԻՆԼԷՐԻ ՆԷՇՐ ՕԼՈՒՆՈՒՔ
Իլանաք իշին այրընա բազարլրգ :

مجموعهٔ اخبار
بك اوغلی تقسیم جادهسی نومرو ٦٥

ԽԱՐԲԵՐԴԻ ՎԻՃԱԿԸ

Զմեռ է. վիթխարի լեռներ ձիւնի սպիտակ շղարշով մը ծածկուած են, կանանչազարդ դաշտեր ու մարգեր խոնարհած կը մնան Մայր բնութեան բդկտիչ ճիրաններուն տակ, և տեղացող ձիւնի ծուէններուն ներքեւ կարծես մեռեալային կերպարանք մը ստացեր են։ Ամեն կողմ լուռ ու մունջ, չեն լսուիր երգեցիկ թռչնոց քաղցրանշիւն դայլայլիկները, չարձագանգեր խոզոզացող առուակը, չի վազեր շտապող գետակը ու քնացած է մելամաղձոտ բուն։

Սակայն, որքան որ տիեզերքի շուրջ նմանօրինակ ուրուականի կերպարանք մը կը տիրէ, բայց սրտերու մէջ վառ դգացումներ կը փոխանակուին. կան բազմաթիւ ու նշանաւոր տներ, որոնք զարթնումի ամենամեծ թափով մը կուգան ոգեւորելու հաւատացեալներու խանդավառ սրտերը, որոնց առաջիններէն է մանկացեալ Փրկչին աղքատիկ ու օրինակելի Մը-նուանդը։

Խարբերդի Հայ-Կաթողիկէ փոքրիկ համայնքը՝ շնորհիւ իր ողջամիտ Ս. Հայրերուն, յաջողած է պահել կրօնի և քրիստոնէութեան վառ-զէ այրող զգացումները իրենց սրտերուն մէջ։

Մնուանդի գիշերն էր, մութի մէջէն խարխափելով կը շտապէի եկեղեցի, որուն ղողանջող զանգակը գոռ արձագանգով մը արդէն աւետած էր Քրիստոսի հրաշալի Մնուանդը։ Այդ պահուն ստուար բազմութիւն մը՝ խածնող ցուրտի ազդեցութեան տակ ճնշուած՝ կրկին կը փութար դէպի սրբավայր, ուրկէ քաղցրանշիւն շարականներ՝ ծխացող բուրվառին հետ ամպածբար կը բարձրանային դէպ ի երկնային խորան, դէպ ի յաւիտենականութեան դուռը բախելու։

Օրուան պատարագիչն էր Արհ. Ստեփան Գերպ. Իսրայէլեան, որ Աւետարանի ընթերցումէն յետոյ գեղեցիկ, պարզ ու հակիրճ բանախօսութեամբ մը գրաւեց ունկնդիրներու ուշադրութիւնը, և յաջողեցաւ արծարծել հաւատքի ու պաշտաման նուիրական պարտաւորութիւնները՝ երկսեռ ամբոխի մը սրտերուն մէջ։

Բայց ամենէն աւելի ուշադրաւ, էն նշանակելի պարագայ մը եղաւ այն պահուն, երբ պիչ պիչ նայուածքներուս տակէն նշմարեցի լուսազարդուած խորանին աջակողմը բազկաթոռի մը վրայ բազմած՝ պապական տարազով, շղշղոցուն սուրով ու Գրիգորեան ոսկեայ պատուանշանով վարձատրուած անձ մը, անձ մը որուն շուրջ պահ մը կեդրոնացուցի բոլոր վառ մտածումներս ու անյեղլի իտէալներս. հոգեկան տարբեր մարմնացումով մը սեւեռեցի դիտումներս դէպ ի հոն, ո՛ւր կը փայլէր առկայծ ջանի մը պէս առաքինութեան շուշանը. կը հոսէր բարութեան աղբիւրը, որուն սիրտը ուրիշ բան չէր, եթէ ո՛չ բարեգործութեան չեմարան մը, և որուն թարշամած ճակտին վերեւ կենդանի նահատակի մը իսկական դրոշմը կ'ուրուագծուէր։

Դա՝ Խաչատուրեան գերդաստանին ամենէն սիրուած անձն էր, Գասպար էֆ. Խաչատուրեան յորջորջուող՝ Քրիստոսի ընտրելագոյն ոչխարներէն մին, որուն արժանաւորութիւնը արձագանգած էր Մայր քաղաքաց պետ, Պիոս Ժ-ի ականջին, և որուն իրրեւ վերջին միխիթարանք շնորհուած էր Ասպետական պատուանշան, թողլով վարձատրութեան բաղձացեալ բաժինը յաւիտենականութեան մէջ։

Երջանի՛կ անոնց, որոնք անարատ կաթողիկէութեան, անաւասիկ Երկինք կ'սպասէ որ, սա խաչալից աշխարհս մէջ աւելի ուժգնապէս դիմադրեմ վանդակի վայրապար փոթորիկներուն դէմ։

* * *

Արտակարգ է Խարբերդցիին հրճուանքը. գիտէ, կը ճանչնայ արժանաւորները գնահատել, ու նոյն դիտաւորութեամբ յաջողեցաւ վայել կարգ ու սարքով մը տօնախմբել Արհ. Վիճակաւորին անուան տարեդարձը, որուն առաջին նախերգանքը եղաւ Մնուանդեան երեկոյեան իրր նախատօնակ սղջկանց բաժինը, ու մանկապարտէզի փոքրիկ գառնուկներուն թոթովախօս արտասանութիւնները։

Ամէն ինչ կանոնաւոր դրութեամբ կ'ընթանային, Առաք. Թոյրերը լեզուագիտական մեծ ոյժ տուած իրենց աշակերտուհիներուն, մանաւանդ դաշնակահարուհեան՝ որով մի քանիներ յաջողապէս իրենց ճարտարութիւնը դաշնակի Սրբազանները աւարանցին։

Դեկտեմբերի 26ն էր, տպայոց դպրոցասարահին մէջ անհանգստաւոր եռուզեռ մը կը տիրէր, արք և կանայք, աղաք և աղջիկներ զգայնիկ խրախճանութեամբ մը ոգեւորուած՝ կուգային ու միշտ կուգային բանալու իրենց թաքթաքուր զգացմանց շտեմարանը Սրբազանին առջեւ։

Հոն, պահիկ մը վերջ, Արհ. Գերապայծառը շրջապատուած վարդապետներով և Դպրոցասիրաց խնամակալութեան անդամներով, եկաւ բազմելու նախապատրաստուած բազկաթոռին վրայ, ուր երկսեռ ծովացած ամբոխը յոտնկայս ողջունեց զանի. իսկ նուագածուները արդէն հանդէսին փայլն ու հրապոյրը կը բիւրապատկէին իրենց նորելուկ և անզուգական թրթռացումներով։

Այսպէս դպրոցի ուսուցչական մարմինը ժիր գործունէութեամբ յաջողած էր կորզել Արհ. Տիրոջ գոհ՝ արտաբերումները, որուն ապացոյցները նոյն օրն երեկոյեան ճոխ հացկերոյթ մը սարքուած տեսնուեցաւ դպրոցի գործիչ մարմիններուն։

Դպրո՛ց, ո՛հ հոն է որ կը ծլին ու կը բողբոջին մանկութեան տակր հնտիկները. անկիցէ որ մանուկը ապագային գիտութեան ադամանդեայ թագով պճնուած կը նետուի համաշխարհային ու փոթորկալից ասպարէզ, դպրոցի սեմէն դուրս երբ կ'ելլէ պատանի մը, ահա այս անգամ անոր թափուր միտքը առլցուն է պէսպէս կենդանի իտէալներով ու առատ պաշարներով։

Ուրեմն կը բաւէ խորասուզուած մնալ ազիտութեան անդունդը, կը բաւէ անոր լաբիւրինթոսին մէջ խարխափելով մեր զարգացումը փնտռենք. պահ մը ինքնագիտակցութեան գանք և նկրտենք բարձրացնել դպրոցներու մակարդակը, թո՛ղ մեր իտէալին մի միակ ուղեցոյց և նչաւակ ըլլայ Օսմանեան երկրին ազատ Սահմանադրութիւնը։

Բայց ափսո՛ս որ կառավարական պաշտօնէից թոյլ վերաբերումները դեռ քանի մը տարիներ միօրինակ դիրքի ու ընթացքի մէջ պիտի թողուն Օսմանցիները, որոնք կը ջանան զարգացման յաղթանակելի դրօշը բարձրացնել քանդուած Թուրքիոյ ձիւնապատ լեռներուն վրայ։

Ո՛հ, տարօրինակ պիտի չթուի երբ լսեմ թէ խեղճուկ երկրագործն ու սրնեստաւորը՝ զուրկ իր օրուան ապրուստի միակ միջոցէն, կ'երթայ արդարութեան ձեռքէն իր իրաւազուրկ ու արդար պահանջը ձեռք բերելու, բայց ո՞ւր, ո՞ւր կը մնան արդարութեան պաշտպան անձնաւորութիւնները, եթէ ո՛չ իրենց կեանքի ամենէն հաճոյալի վայրկեաններուն մէջ կը լողան, առանց վայրկեան մը ուշաբերելու թէ անդին տառապեալ քաղաքացիներ կը հիւծեն։

Առ այս կը մաղթեմ որ Խարբերդցին իսկապէս ունենայ իր խոհուն, անձնուէր ու գիտակից պաշտօնեաները, որոնք ապահովապէս կարենան բառնալ ճնշուած ժողովրդեան մը տառապանքներու կուտակումը։

ՊՕՂՈՍ ՎԱՐԴԱՆԵԱՆ

Մէզրաա, 6 Յուն. Ն. տ. 1911

ՊԱԹՈՒՄ

Տեղւոյս Հայ-Կաթողիկէ ժողովրդեան Առաջնորդ Գեր. Հ. Աթանաս Վ. Աւետիսեան՝ հմտալից քարոզ մը խօսեցաւ Ս. Մնուանդեան հանդիսաւոր Պատարագի միջոցին։ Իր բոլոր ժողովրդեան՝ ինքն է միայն կառավարիչն՝ օժանդակ վարդապետ մ'ունենալով միայն ամենօրեայ Ս. Պատարագը մատուցանելու և խոստովանութեան խորհրդոյ մասին։ Նախորդ Առաջնորդը Գեր. Տ. Գրիգոր Վ. Փուչինեան՝ հոս երկսեռ դպրոց մը բացած կը կառավարէ զայն իր քաջ ուսուցչաց ձեռամբ։ Քաղաքիս Հայ-Կաթողիկէ ժողովուրդը շուրջ 1000 տուն է բաղկացեալ է։

Այս քաղաքը, բաղդատմամբ առաջին տարիներու, շատ անկեալ վիճակի մը մէջ կը գտնուի, վերջին ամիսներու հիւանդութեանց և ճանապարհներու միջոց դուռներու փակուելուն աղագաւ և վաճառականութեան ձախորդ պարագաներու. իսկ բարոյականի տեսակէտով. քաղաքս ազատ երկիր մ'ըլլալով հանդերձ, ամեն ազգի քրիստոնեայ ժողովուրդը շատ ջերմեռանդ կը տեսնուի, և այս՝ միմիայն վերագրելի կը համարին հոգեւորական պետերու և Մեծ. Ժողովականաց կրօնասէր և ջերմեռանդութեան տիպար անձինք լինելնուն։

Նշանաւոր է քաղաքս քարաշէն փողոցներու ընդարձակութեամբն և մաքրութեամբը։ Ժողովուրդը զուարճացնելու համար՝ կառավարութիւնը ամեն միջոց հայթայթեր է, ինչպէս թատրոններու, սինեմատոկրաֆներու, ցերեկոյթներու և երեկոյթներու թոյլտուութիւն ընելով։

Անցեալները, Վասիլիէվ Ռուս-Հրէայ օդաթռիչ մը, երկու անգամ Դաղղիացի Պլէռիօ գիտնականին նորագիւտ գործիքով երկինք բարձրացաւ և կէս ժամու չափ իբր բազէ, կլոր շրջանով սուրալով քաղաքիս շրջակայից վրայ զարմացուց հազարաւոր հանդիսականներն, և իջաւ դարձեալ այն տեղն՝ ուսկից ելած էր։ — Կը լսուի թէ յիշեալ օթաթռիչը, Դանձակ քաղաքէ մինչեւ Տփղիս, որ եօթը աւուր ճանապարհ է շոգեկառքով, մէկ ժամ քառասուն րոպէէ Տփղիս հասած է, տեղւոյն կառավարչին նամակ մը բերելով։ Այս հաշուով Պաթումէ մինչեւ Տրապիզոն մէկ ժամուան մէջ պիտի կարենայ հասնիլ՝ եթէ երթեւեկել ուզէ։ — Վերոյիշեալ գործիքը պէնզինի շոգիի զօրութեամբ երկինք կը բարձրանայ՝ երկու անիւ ունենալով ներքեւը՝ գետնէն բարձրանալու համար և երկու թեւ գործիքին վրայ սուրալու համար։

* Զորս հինգ օրէ ի վեր փոթորկալից ձիւնը իր սպիտակափայլ սաւանով ծածկած է գետինը։ Արտաքոյ եղանակի տաքրօրինակ փայլակներով և որոտմուն քներով լուսնցած է ամսոյս Երդ գիշերը։

ԱԿԱՆԱՏԵՍ ՍԸ

Պաթում, 7 Յունուար 1911

ՄՏԱԾՈՒԹԻՒՆՔ ԵՐԵՒԵԼԻ ԱՐԱՆՑ

(Հաւաքեց Ն. Յ. Վ. Փ.)

1. Երբ բարեկամ մ'օրացար, և իր սէրը փորձեցիր, կապէ զայն քու հոգւոյդ — պողպատէ կապերով։ Շեյխաբիր

2. Բանաստեղծներն նանեարը կը փնտրեն հեռուն, մինչդեռ սրտին մէջ է այն... Արցունքի մը մէջ պտելի հանճարկայ քան տիեզերքի բոլոր մուսէոներուն և մատենադարաններուն մէջ։ Լամարտին

3. Ով ակարութիւն, հոմանիշ ես դու կնոջ։ Շեյխաբիր

4. Անցնիւր մարդ ունի մի կոչում, և ով կրնայ արգիլել որ կատարէ զայն։ Պէտք է թողուլ որ լիճն կանգ առնու, պէտք է թողուլ որ հեղեղն ոստնու։ Մ. Զերազ

5. Ճշմարտութիւնը կը տարածենք մեր անձին զոհողութեամբ։ Նիւվրն

6. Երբեմն այնչափ ժամանակ կը կորսընցնենք բարի հրեշտակներ լինելու, որ չենք աշխատիր բարի մարդեր ըլլալու։ Ս. Փ. Սաղեզեան

7. Ոչինչ կը բաւէ այնմ որ ոչինչ կը գլանայ ինքեան։ Մասիլեոն

8 Սքանչելի՛ բան, քրիստոնէական կրօնքն որ կը թուի հանդերձեալ աշխարհի երջանկութիւնն-ունենալ եւեթ կէտ նպատակի, նաև յաստիս կը յօրինէ մեր երջանկութիւնը։ Մոնդեսքիէօ

9. Ով որ կ'ընէ զմարդիկ բարի և առաքինի, ապահով է՝ իր աշխատութենէ վերջ՝ չգտնելու ապերախտներ, քանի որ առաքինութիւն և ապերախտութիւն անհաշտ են միմիանց։ Ֆենլոն

ԾՐԱԳԻՐ
ԿԱՆՈՆԱԳՐՈՒԹԵԱՆ
ԿԱԹՈՂԻԿԷ-ՀԱՅՈՑ

ԳԼՈՒԽ Ը.
ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Յօդ. 97.— Վարչական ժողովը ինքը կը պատրաստէ կամ պատրաստել կուտայ այն ամէն թղթերը, որք Պետական պաշտօնէութեանց պիտի ուղղուին։ Դարձեալ ի Պետութենէ եկած հրամանա-

գիրք և զեկուցմունք կը յանձնուին և կը հաղորդուին Վարչ. Ժողովոյ Դիւանին։

Յօդ. 98.— Գաւառական Առաջնորդաց և Ժողովրդական մէջ ծագած խնդրոց լուծման կամ կարգադրութեան համար, եթէ ծագած խնդիրք զուտ կրօնական հանգամանք չունին, Վարչ. Ժողովոյ որոշմամբ միայն, ի հարկին տեղւոյն վրայ, պատուիրակ մը կը ղրկուի։ Եթէ խնդիրը խառն է, Վարչ. Ժողովոյ որոշմամբ Կրօն. և Վարչ. խառն Ժողով կը գումարուի և ի հարկին պատուիրակ մը կը ղրկուի։

Յօդ. 99.— Վարչ. Ժողովոյ անդամոց պաշտօնը երեք տարի կը տեւէ և վերընտրելի են։

Յօդ. 100.— Վարչ. Ժողովոյ անդամներէն հրաժարող կամ վախճանողներուն տեղ ընտրութեան քուէհաւաքին մէջ առաւելութիւն քուէից ունեցող անձը պաշտօն կը վարէ յառաջացման ցանկին համեմատ։ Եթէ յառաջացման ցանկը սպառած ըլլայ, այն ատեն Երեսփ. Ժողովոյ կ'առաջարկուի պակասեալ անդամոց ընտրութիւնը լրացնել։

Յօդ. 101.— Վարչ. Ժողովը՝ Երեսփ. Ժողովոյն տարեկան կանոնաւոր գումարմանց կը ներկայացընէ տեղեկագիր մը որ կը պարունակէ Վարչութեան եւայլ եւայլ ճիւղերու վրայ լրացեալ տարւոյն հաշիւը և յառաջիկայ տարւոյն նախատեսեալ ելեւմտից հաշուեցուցակը (պիւտճէն)։ Նոյնպէս և զուտառական Վարչութեանց կողմանէ մատուցուած տեղեկագիրներու ամփոփումը և լրացեալ տարւոյն հաշիւները և յառաջիկայ տարւոյ ծրագիրը (փրօկրամ)։

Յօդ. 102.— Վարչ. Ժողովը իրեն ներկայացուած խնդիրները պատկանեալ խորհրդներուն կը ղրկէ և անոնց խորհրդածութիւնը չառած՝ գործողութիւն չկատարեր։ Խորհրդոյ մը որոշողութիւնները ի հարկին կրնայ մերժել և յարմար դատած որոշումը տալ։

Յօդ. 103.— Ստիպողական խնդիր մը պատահած ատեն, որուն անմիջական լուծումը անհրաժեշտ է, Պատրիարքը իւր անձնական պատասխանատուութեան ներքեւ անձամբ կը կատարէ նոյն խնդիրը և յառաջիկայ նիստին մէջ ըստ կանոնի արձանագրել և վարեցացնել կուտայ։

Յօդ. 104.— Վարչ. Ժողովը ամէն չաբաթ իր սովորական նիստը կը գումարէ Ատենապետին հրաւիրագրով և օրակարգն ալ Վարչութեան Դիւանին կողմէ կը պատրաստուի. բայց արտաքոյ կարգի պարագայներու համար կրնայ միշտ նիստ կազմել։ Վարչ. Ժողովոյ կողմանէ եղած պաշտօնական անուանումները և վաւերացումները և այլ յարաբերական գործոց վերաբերեալ գրութիւնները՝ թէ՛ մայրաքաղաքին և թէ՛ գաւառաց համար Վարչ. Ժողովոյ կողմանէ պատրաստուելով, բայց Կ-Պատրիարքէն սարքագրուելով՝ գործադրութեան կը դրուին։

Յօդ. 105.— Երեսփ. Ժողովոյ մէջ առնուազն հինգ երեսփոխանք միանալով կրնան Վարչ. Ժողովոյ կողմանէ արուած որոշման նկատմամբ գրաւոր հարցապնդում մը ընել, և եթէ նոյնը ընդունուի Ժողովքէն և Վարչ. Ժողովոյ կողմանէ արուած բացատրութիւնը գոհացուցիչ չնկատուի, կրնան անվստահութեան քուէ պահանջել։ Այս պարագային Կեդրոնական Վարչական Ժողովը պաշտօնէ կը դադրի օրինաւորապէս գումարուած Երեսփոխանական Ժողովոյ ներկայ անդամոց երկու երրորդին քուէովը։

Յօդ. 106.— Եթէ Կաթողիկոս-Պատրիարքի և Վարչութեան միջեւ անհամաձայնութիւն պատահի տրուած որոշման կամ որոշման գործադրութեան նկատմամբ, Կ-Պատրիարքը իրաւունք ունի այդ խնդիրը Վարչութեան յաջորդ նիստին յետաձգել։ Յաջորդ նիստին եթէ Վարչական անդամոց մեծամասնութիւնը դարձեալ պնդէ իւր կարծեաց վրայ, խնդրոյն լուծումը կը ներկայացուի Երեսփ. Ժողովոյ որոշման։

Յօդ. 107.— Վարչ. Ժողովը կ'անուանէ Տէրութեան և Պատրիարքարանի միջեւ եղած յարաբերութեան գործոց գլխաւոր պաշտօնեայն, այսինքն ընդհանուր գործակատարը (գաբու քէհեա) աշխարհական գասէն, ինչպէս նաեւ Պատրիարքարանի միւս ամէն պաշտօնեայները բաց ի Պատրիարքարանի կնիքապահ վարդապետէն որ Վարչ. Ժողովոյ և Կ-Պատրիարքի միջեւ գոյացած համաձայնութեամբ կազմուած ընտրելեաց եռանուն ցանկի մը մէջէն կ'ընտրուի գաղտնի քուէարկութեամբ։ Իսկ Կաթողիկոսական Դիւանի և Կաթողիկոսարանի եկեղեցական և աշխարհական պաշտօնեայները՝ Կրօն. և Վարչ. համագումար խառն Ժողովոյ մէջ գաղտնի քուէարկութեամբ միայն կ'ընտրուին։

(Շարունակելի)

ԱԶԳԱՅԻՆ

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՀՐԱՒԷՐ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՅ Լ-ՀԱՅՈՑ

Տէր,

Պատիւ ունիմ հրաւիրել Ձեզ յԱզգային Երեսփոխանական Ժողով, որ պիտի գումարի առաջիկայ Ուրբաթ, ամսոյս 28ին, յետմիջօրէի ժամը 3ին (ը. եւ.), ի Բերա, Կաթողիկոսարանի սրահին մէջ։

Մնամ մեծարանաց հաւատաւոր

Ատեն. Ազգ. Երեսփ. Ժողովոյ
Ա. Յ. ԵՐԱՄ

Բերա, 25 Յունուար 1911

ՕՐԱԿԱՐԳ

Ազգային Կանոնագրութեան Ծրագրի քննութիւն։

Կ-Բաթրիարք բիւթպ Թերզեան էֆ. հաղրէթլէրի, զաբու քէհեասը Գերբ. Յովհաննէս Թ. Ծ. Վ. Կէսիկեան իւէ պիրլիքտէ կէչէն կիւն սաարագամ բաշայը վէ Աւեան իւէ Մէպուսան մէճլիսլէրի ըէյիսլէրին զիեարէթլէ, Պապը Ալի հարիգինէն տօլայը պէհանը թէէսսիւֆ իթմիշլէր տիր։

*** Շիմտի Սամսոնեան ալտըզըմըզ պիր մէքթուպտա մէմնունլուն օգուտըզըմըզա կէօրէ, մահէլլի միլլէթիմիզ միւթէպէրանընտան վէ միլլէթիմիզ խայրխահլարընտան Յովհաննէս էֆ. Հէքիմեանդն պէօյլուք մախտումը Մկրտիչ էֆ. Հէքիմեան իւէ միլլէթիմիզ Թրապիզոն միւթէպէրանընտան Մըսըրեան էֆ.նին քէրիմէ միւհթէրէմէսի Մատմազէլ Անթուանէթ Մսըրեանդն ըէսմը իզահիվաճը, Յունիս 16նը կէճէսի, Սամսոնտա մութանթան սուրէթէ իրա իտիլմիշ տիր։ Իշպու զիյնէթլէ՝ Սամսոն ժողովրդապետի Գեր. Մկրտիչ Վ. Մեղմուեանի բիեասէթ իթմիշ, վէ տավէթլի օլարագ բէջ չոդ միւթէպէր զէվաթ հաղրը պուլունմըշլար տըր։—Հէքիմեանլար՝ Սամսոնտա վէ Մըսըրեանլար՝ Թրապիզոնտա Բաքէ գումբանիասընդն աճէնթէլէրի տիրլէր։ Կէրէք Մկրտիչ էֆ. վէ կէրէք Մատմուազէլ Անթուանէթ, Լվսաքը մէմուհէ իւէ մութթասրի օլուպ, իշպու իզահիվաճտան տօլայը թարաֆէյնի վէ ֆամիլեալարընը թէպրիք իտէրիզ։ Մատմուազէլ Անթուանէթ՝ Երեսփ. Ժողովըմըզ պիրինճի Ատենապետի՝ ահանը քիրամատան Արամ էֆ. Երամեանդն հէմշիրէզատէսի օլմազլէ, միւշարիլեյհէ տախի պու միւնասիպէթլէ պէհանը թէպրիքեաթ իյէրիզ։

*** Տիւնքի մէճլիսի վիւքէլատա, Երմենի բաթրիկի Դուրեան Սրբազանդն բաթրիգիքտէն խթիֆասը գապուլ օլունմըշ, վէ պու գարար՝ թատիզ դըլընմագ իւզրէ Զաթը հաղրէթը Բատիշահիյէ արզ իտիլմիշ տիր։

ՊԱՊԸ ԱԼԻ

ՀԱՐԻԳԻ ՄԻՒԷՍՍԻՖԻ

Կէնճ-Թիւրքիանդն ուղրատըզը իքի պէօյիւք հարիգ ֆէլաքէթինէն սոնրա,—պիրի Զըրէզը հարիգի, տիկէրի Զըրազան սէրայը հարիգի, — իւչիւնճիւ օլարագ, բազար իրթէսի սապանը տախի, հէնուզ չէֆիֆագ սէօքմէզատէն էվվէլ, տէվատիրի ալիէյի հիւքիւմէթին մէրքէզի օլան Պապը Ալինին մուհիմմ պիր զըսմը միւհթէրէգ օլմուշ տըր։ Հարիգ. ն պինայը միւքէլլէֆին թէլէկրաֆ տաիրէսինտէն զուհուրա կէլմիշ տիր։ Տէվատիրին պէկճիւմէզ օտաճըլարը, զավաս վէ խատէմէսի, Պապը Ալինին ալթ գաթատաքի գօզուշլարընտա եաթմագտա օլտուգլարը հատէ, պունլար, եարը կէճէճէն իքի եախօտա իւչ սաաթ սոնրա, իւսթ գաթտան իւչիթաթքլէրի պաղրըշլարտան ուեանարագ, հէման եաթագլարընտան սըչրաերպ, սէվլերին կէլտիկի թարաֆա գօշմուշլար տըր։ Պու արա մէրտիվէնլէր եանմագտա օլուպ, Շուրտի տէվլէթ օտաճըլարը՝ սու թէտարիքիյէ մէշղուլ օլմուշլար, տիկէր տաիրէլերին օտաճըլարը տա, իճապը հալինտէ մէվճուտ էշեայը գուրթարմագ իւզրէ քէնտի տաիրէլերինէ գօշմուշլար տըր։ Տէրհալ Պապը Ալինին գարաղօլլարը վուգուտաթտան խապէրտար օլարագ, հէր նէ գատար վասըթալար էքսիլմիշ իսէ տէ, եինէ լազըմ կէլէնի իճրա իթմիշլէր վէ ճիվարլարա խապէր վէրմիշլէր տիր։ Եագընտաքի գըշլատան ասքէրլէր, վէ պատէհու Պապը Սէրասքէրի իթֆարէյ էֆիրատը եէթիշմիշլէր տիր։ Նէ չարէ քի, իւ իշէն կէլմիշ տիր. պունունլա պէրապէր կէլէն զապիթան, բօլիս, ժանտարմա վէ իթֆարէյ էֆիրատը՝ ամէնին էօնիւնիւ ալմագ իւզրէ չայեանը հայրէթ սուրէթատ չալըշմըշլար տըր։ Եարտըմ իթմէք վէ տէֆթէրլէրի, էշեայը գուրթարմագ իշին իշերիյէ կիրմէք իսթէեէնլէրտէն, անճագ թանըմըշ օլան քիմսէյէր իւէ իւէ եարատապիլէնլէր ալընմըշ տըր։

Սատրազամ բաշա, Նիշան-թաշընտա քէնտի զօնաղընտա պուլունտըզը սրրատա, սաաթ ալթի. 11 բատտէլերինտէ, Էմինիյէթը ումումիյէ միւտիրի Ղալիպ պէյ թարաֆընտան չէքիլմիշ օլան թէլէկրաֆլա վուգուսթատան խապէրտար օլարագ, տէրհալ մահէլլը հարիգէ կէլմիշ տիր։ Վիւքէլատան իւք տէֆա տախիլիէ նազըրը, օնտան սոնրա ատլիէ, հարպիէ վէ խարիճիէ նազըրլարը եէթիշմիշլէր տիր։

Ղալիպ պէյ՝ պիր զազէթա մուխպիրինէ սթէյտէքի պէհանթատա պուլունմըշ տըր. «Եաթմըշ իսիմ. սաաթ ալտի. 4 բատտէլերինտէ Պապը Ալի բօլիս գօմիսէրինէն հարիգ հագզընտա թէլէֆոնլա խապէր ալըմ։ Պէն տէ, տէրհալ տախիլիէ նազըրը Թալէաթ պէյ պիլտիրիմ։ Ֆագաթ զաթէն Թալէաթ պէյ խապէր ալմըշ օլաուզընտան, մահէլլը հարիգէ կէլտիք։ Մուվասըլէթիմիզ էնտասընտա Պապը Ալինին պէօյիւք գըսմը զաթէն եանմագտա իտի։ Ֆագաթ եինէ թէտապիրը լազըմէյի իթթիխազ իտէրէք, Խարիճիէ նէզարէթի տէվատիրինի քեամիլէն վէ Մագամը Սատարէթի զըսմէն զուրթարմանա մուվաֆագ օլտուգ։ Հարիգին սէպէպը զուհուրինէ կէլինճէ, հէր նէ գատար հէնուզ թէմամիյէ անլաշըլամամըշ իսէ տէ, գատէն օլմասընը մտիւմ վէ մուհազագատա օլունապիլիր։ Ղալիպա աթէշ. Պապը Ալի թէլէկրաֆխանէսինէքի սոպանդն բարլամասընտան զուհուր իթմիշ տիր։ Իսմի խատէմէլէր, էվվէլճէ պիզէ խապէր վէրմէվի իքէն ատէշի քէնտի էլլերինտէն կէլտիկի գատար սէօնտիւրմէյէ չալըշմըշլար։ Վէ Պապը Ալիտէ եաթան ասքէրլէր վէ պիզիմ մէմուրլարըմըզ տա եարտըմ իթմիշլէր տիր։ Անճագ հարիգին եանըլմագտա օլան ղընը կէօրմէլերի իւզերինէ պիզէ խապէր վէրմիշլէր։ Վէ էն սոն տագըդատա Պապը Ալինին տէմիր գարուսընդն անախթարընը զայրէ իթթիքլէրինտէն, վէսաիթի մուավէնէթին կէճիքմէսինէ պու տա պիր սէպէպ օլմուշ տըր։»

*** Իքի գալէմ օտասընտան պաշգա, Տախիլիէ նէզարէթի տաիրէսի եանմըշ տըր։ Բէզազլիք Շուրտի տէվլէթին քեաֆիֆէյի տաիրէլերի, Սատարէթ միւսթէշարլըգը տաիրէսի, Պապը Ալի թէշրիֆաթճըսը տաիրէսի վէ Սատարէթ քիթապէթ տաիրէսի եանմըշ տըր։ Տախիլիէ նէզարէթինտէ եաւըզը նազըր տաիրէսի գուրթուլմուշ իսէ տէ, պիւթիւն էշեասը վէ տէֆթէրլէրի տարմատաղըն վէ ֆարապա օլմուշ տըր։ Տախիլիէ նէզարէթինին վէ Շուրտի տէվլէթին տէֆթէրլէրինտէն, էվրաքընտան պէօյիւք գըսմը եանմըշ տըր։

Պէրաի թէպտիգ միւսթէշարլիֆ նէզարէթլէրտէն Շուրտի տէվլէթէ թէսլիմ իտիլմիշ օլան պիր չօգ գանուն լայիհալարը տախի խարապ վէ մահվ օլմուշ տըր։ Պապը Ալինին ալթընտաքի մախզէնտէ պուլունան գուեուտաթ գուրթարըլմըշ տըր։

*** Թանզիմաթա, սաաթ 7տէ, էմինիյէթը ումումիէ միւտիրի Ղալիպ պէյին վէ Իսթանպոլ բօլիս միւտիրի Քեամիլ պէյին թանթը բիեասէթինտէ՝ պաշլանմըշ տըր։ Պապը Ալիտէ միւսթախտէմ խատէմէ, բօլիս մէմուրլարը վէ ժանտարմալար իսթինթագ իտիլմիշլէր տիր։ Սաաթ 8 բատտէլերինտէ միւսթանթիգ Մահիր էֆ. տէ կէլերէք, թանզիմաթա աէվամ օլունմըշ տըր։

Սատրազամ բաշա իւէ հարպիէ, տախիլիէ. ատլիէ վէ խարիճիէ նազըրլարը թօբլանըպ, սաաթ 10ա գատար իճրաի մէշվէրէթ իթմիշլէր տիր։ Սաաթ 10ատա, հարպիէ նազըրը, Պիրինճի օրտու գօմանտանը Զէքի փաշա իւէ պիրլիքտէ մահէլլի հարիգի թէրք իթմիշլէր տիր։ Սաաթ 9ատա տախիլիէ էֆթարէյ էֆիրատը կիթմիշլէր տիր։ Պունլար, Զէչէնեի բաշանդն վէ պինպաշը Բիւշտի պէյին գօմանտասը, Խանթընտա սոնունա գատար աթէշի սէօնտիւրմէք իւզրէ ֆէվգէլատէ զայրէթ իթմիշլէր տիր։

*** Ֆարիզէ նէզարէթինին սանտըզը զուրթարըլմըշ վէ տէմիր գատալարտան պիրի չըգարըլմըշ տըր։

*** Բազարիրթէսի կիւնիւ սաաթ 10ատա, վէզնէ տաիրէսինին ալթ թարաֆընտան աթէշ թէքքար պաշ կէօսթէրմիշ իսէ տէ, օրատա գալմըշ օլան իթֆարէյ էֆիրատընդն զայրէթիյէ սէօնտիւրիւմիւշ տիր։

*** Զաթը հաղրէթը Բատիշահի, հարիգ հագզընտա խապէրլէր ալմագ իւզրէ եավէրլէր կէօնտէրտիքլերի կիպի, մապէյնը Հիւմանուն պաշ քեաթիպլիկ պաշ թէշրիֆաթճըսը տախի իվամ պուլունմըշլար տըր։

*** Խարիճիէ նէզարէթինին խազինէ տէֆթէրլէն պէօյիւք էվրագ տէքօսընտ հիչ պիր խալէլ կէլմէմիշ տիր։

*** Պու հարիգին վէրտիկի մատտի զարար, 100,000 լիրա թանմին իսթիմլիքտէ տիր։—Պապը մէհաֆիզէթ, հարիգի մէզարիրդն գատի օլտըզը վէ պապը ֆիրարի բաշալարդն վէրտիքլերի բըշվաթ բարալարընա թամէն իրթիրքեաթ իտիլտիկի բիվայէթ օլունունօր։— Թէլէմին իտիլտիկինէ կէօրէ, թէլէկրաֆխանէյինին սոպասընտա աթէշ գալմամըշ վէ օտաճը՝ էօնտիւրտիւքտէն սոնրա կիթմիշ տիր։— Եանկընդն իշերատէն կէօրիւլմէյիպ, տիշարտան կէօրիւլմիւշ օլմասը տա, կէճէլերի պէր միւթատ պէքճիլիք իտէն ժանտարմա իւէ ասքէրին՝ քէնտի վազիֆէլերինտէ Ֆգուսուր իթմիշ օլտըգլարընը կէօսթէրմէքտէ տիր։— «Թէրճէմանը Հաղըգաթ»ըն ժամիւմաթընա նազարէն, Շուրտի տէվլէթ տէվատիրի՝ Սուլթան-Մահմուտ թիւրպէսի գարշըսընտա՝ Մէրքէզ գօմանտանը սապէգ Արիֆ բաշանդն գօնաղընտա, վէ սիր գալէմէր իսէ, հարիգտէն մասուն գալան մահէլլէրէ նազլ իտիլճէք տիր։— Պու հարիգ, թէլէկրաֆլա հէր թարաֆա պիլտիրիլմիշ տիր։— 1225 սէնէսինտէն պէրու մէվճուտ օլան թէշրիֆաթ էվրագը եանմըշ վէ խարիճիէ նէզարէթինին միհրի զայպ օլմըշ տըր։— Պապը Ալինին եանան գըսմլարընդն ինչատթընա կէլէճէք հաֆթա պաշլանճագ տըր։— Տիկէր պիր խապէրէ կէօրէ, եանկընդն գաղաէն օլտըզը՝ գաբուճը թահիրին չանատէթիյէ թատիզ գընմըշ տըր։

*** Տիւն, Մէճլիսի վիւքէլատա, ոպ-

տարէթ տարիւսինին պէօյիւք բնամը գա պուլ տալօնընտա թօրլանմըշ վէ Պապը Ա-լի հարիգինին սկպկրէրի վէ ենիտէն ինչասը բլանլարը իւզէրինէ իճրան միւ-զաքէրէ իտիլմիշ տիր։

*** Աեռանտան Հիւսէյին Հիլմի բաշա, Շեվքէթ Թօրղութ բաշա վէ Խախամպա-ղը էֆ.՝ տիւն մապէյնը Հիւսմանուն կի-տէրէք, Պապը Ալի հարիգինէն տօլայը Զաթը Շահանէյէ պէհանը թէէսսիւֆ իմ-միշլէր տիր։— Պաղը սիւֆէրա, իարիճիկ նապրընա վէ սէֆարէթ թէրճէմանլարը տարի իարիճիկ միւսթէշարընա պէհանը թէէսսիւֆ իլէմիշլէր տիր։

*** Գու հարիգաէ զայ եախօտ միւ-թէրեգ օլան էվրագըն ճէտվէլի. 1. Էմ-լաքը զայրը մէնգուլէ գանունը։ 2. Շէ-հիր էմանէթի մէնֆաաթընա բիանգօ նի-զամնամէսի։ 3. Զարսանճագտա տավալը արաղիէ այիտ միւֆէթթիշ Սէյիտ պէյին բաբօրը։ 4. Սէնայինին թէշվիգի իշին զայը գանուն։ 5. Անօնիմ շիրքէթլէր նի-զամնամէսի։ 6. Ինթիհապը մէպուսին գանուն լահիհաը։ 7. Մարիէ մէմուրլա-րըն քէֆալէթի գանուն լահիհաը։ 8. Գուվ-վալը պէրրիէ վէ պարիէ գապիթանընին գամմը մաալ գանուն։ 9. Շէհիր էմա-նէթիլէ Իսթանպոլ վիլայէթինին պիրլէշ-տիրիլմէսի գանուն լահիհաը։ 10. Իսթան-պոլ թրամվայլարը իմիթիազընին պաղը մէվատարընին թասիլի նիզամնամէսի։ 11. Ատաբը սիրկա իշկոարիճանընին նիզամ-նամէսի։ 12. Ատանա վուգուսթընա միւ-թէզարուր օլանլարա թազմինաթ վէրիլ-մէսի գանունլարը։ 13. Ժանտարմա վէ օրաու զապիթանընին խաճրահլարը գա-նուն լահիհաը։

*** Պաղը զայէթ մուհիմ էվրագը ճանմըշ օլտըղը շայիալարը բէսմէն թէք-զիպ իտիլէրէք, հանան էվրագըն, նիս-պէթէն պէօյիւք էհէմմիյէթի պուլունմասը-ղը պիլտիրիլմիշ տիր։

*** Էճնէպի ատվէրթլէրի իլէ վալիլէր վէ սարի բիճալը ատվէրթը Օսմանիէ թա-բաքընտան հարիգի մէղբիւրտէն տօլայը թէէսսիւֆիւ միւպէյիին թէլէկրաֆնամէ-լեր կէլմէքտէ տիր։

ԵՅՄԷՆ ԱՀՎԱԼԻ

Թիւրքճէ զաղէթալարտա օգուտմըշ տըր։

Հիւսէյտա, 23 յնվ.— Սանտա միւսա-ֆէմլէրի հագդընտա չիմտի թաֆիսլաթ ալընմըշ իսէ տէ, սուրէթը գաթիյէտէ տօղրու օլտուղը անլաշըլմամըշ տըր։ Տօ-գուշ կիւնտէն պէրու տէվամ իթմէքտէ օլտուղը անլաշըլան մէղբիւր միւսատէմ-լէրտէն հալընըշ կէչէն բազար ագշամքի միւսատէմէ բէք չիտէթլի օլմուշ, ասը-լար՝ միւխթէլիֆ նոգթալարտան չէհրէ թէաբրուզաթտա պուլունմըշլար տըր։ Շէհ-բէն միւտաֆաասը թէէմին իտիլմիշ օլ-տուղընտան, օ կիւն վէ կէճէ տէվամ ի-տէն պու միւսատէմէտէ 3-400 գատար թէլէֆաթ վէրէրէք, ասըլար չէքիլմէեէ մէճպուր օլմուշ, վէ էլեէվմ տէվամ իթ-տիկի թէհագդուգ իտէն միւսատէմէլէր հագդընտա թաֆսիլաթ ալընմամըշ տըր։ Մէղբիւր միւսատէմէտ ասքէրին միգտա-բը թէլէֆաթը անլաշըլամասընը, վէ ա-ասըլարտան պէօյիւք զըսմընը իբի կիւն-տէն պէրու Հիւսէյտա ճիվարընտա պու-լունմալարընա նէզարէն, Սանտատա 3-4 միւսատէմ վուգուի բէք տէ մէմուլ օլ-մասընը զանն իտիլմէքտէ տիր։

*** Թանին զաղէթասը, մալիւմաթը բէս-միյէ պինտէն, պաղը Սէմէն Արաղլարը-նընն Իմամ Եահիաեա գարշը ասաքէրի Օս-մանիէ իլէ պիրլէշտիրքէրի հագդընտա տէ-վէրան իտէն չայալարը թէզիպ իտիեօր։ Սէյիտ Իտրիսին զըմբլատանմասա պաշլա-մասընա պաղըլըրսա, Ասիրին անվալի տէ քէսգը վէխամէթ իթմիշ տիր։— Ասաքի-րի Օսմանիէ գօմանտանը՝ ասըլար թարա-ֆընտան Հիւսէյտա իւզէրինէ թէարրուզ վուգու պուլաճաղընը խասկէր ալարագ, իճրան իսթիքչաֆ իշին զուվվէթլի պիր միւֆրիզէ կէօնտէրմիշ տիր. պու միւֆրի-զէ՝ հէր թարաֆտա 4 սաաթ տօղաշըգ-տան սօնրա չէհրէ ավտէթ իթմիշ, վէ էշ-գընանը չէհրէ իչ սաաթ եագընը օլտըգ-լարընը, լաքին պիր թէարրուզա ճէսարէթ իտէպիլճէք գատար գուվվէթլէրի պու-լընմասընը թանզըգ իլէմիշ տիր։

*** Պու կիւնքի «Ժէօն-Թիւրք», Հիւ-սէյտա արասընտաքի գապպօ պօղուլմըշ օլ-տըղընտան, հիւքիւմէթէ եէնի խապէր կէլ-մէմէկինի եազընօր։ Լաքին «Թանին»տէ «Սօն խապէր» սէրլէվհասը ալթընտա ա-թիտէքի թէլէկրաֆլար կէօրիւլմիշ տիր։

Հիւսէյտա, 24 յնվ.— Շէհրին տա-խիլինտէ սիւքիւնէթ հիւքմ իթմէքտէ իսէ տէ, էհալիճէ հէյճան մէվճուտ տըր։ Միւ-թէհատտիտ միւֆրիզէլէր՝ շէհիր տախիլին-տէ թէէմինը սիւքիւն վէ ասայիշ իշին կէզ-մէքտէ տիր։ Պունտան պաշգա խասթա-լըգ էհալիյէ տէհշէթ վէրիւոր։ Տիւն միւ-սապարընը միգտարը 40ը կէչմիշ իտի։ Ա-սաքիրին անվալը սրհնիյէսի հագդընտա թէտապիրը լազըմէ իթթիխազ իտիլմէքտէ տիր։

Հիւսէյտա, 24 յնվ.— Պիւթիւն կէճէ ասըլարըն թէարրուզլարընա պէքլէնմիշ իսէ տէ, պուլընտըգլարը մահէլլէրտէն ի-լէրլէմէմիշլէր տիր։ Զանն օլընտըղընա կէօ-րէ, ասըլար եէնիտէն գուվվէթ ալմագ իւզրէ պէքլէմէքտէ տիրլեր։

Հիւսէյտա, 24 յնվ.— Շիմտի ալը-նան մալիւմաթա նէզարէն, Սանտատը մու-հասէրէ իտէն ասըլարըն պիր գըսմը Հիւ-սէյտա իւզէրինէ հարէքէթ իթմիշ տիր։ Էշգընանը Հիւսէյտա ճիվարընտա պու-լունանլարընա գաթիէն թօր մէվճուտ օլմասը, լաքին կէլէրինտէքի ֆիրահլարը-ն միւքէմմէլ օլտըղը թահգիգ գըլընմըշ տըր։

*** Արնավուտլըգ բէտիի թապուրլա-ընընն պիր գըսմը Եէմէնէ սէվգ իտիլմիշ, վէ տիւն չէհրիմիզտէն պիր թապուր ա-քէր Եէմէնէ միւթէվճիհէն եօլա չըգմըշ տըր։

ԻՆԿԻԼԹԷՐՐԱ ԲԱՐԼԱՄԷՆԹՈՍԸ

Ինկիլթէրրա Բարլամէնթոսը, էվվէլքի կիւն մուխանթան սուրէթտէ աչըլմըշ, վէ գրալըն նութգընտա, Ինկիլթէրրա տէվ-լէթինին՝ տիկէր տէվլէթլէր իլէ միւ-նասէպաթը տօսթանէսի պէրտէվամ ի-տուկի պէհան իտիլիքաէն օնընա, Իրա-նընն գարշըսընդա սէպէպիլէ Ինկիլիզ թի-ճարէթինէ զարար կէլտիկի իշին, Ինկիլ-թէրրանընն հիւքիւմէթը Իրանիէյէ պաղը թէպլիղաթ իճրասընա մէճպուր օլտուղը, Փագաթ սօն վագըթլարտա պիր տէրճէճ ահվալին իսլահ իտիլտիկի պէհան օլանմըշ տըր։— Պու նութգը գրալիյէ վէրիլէճէք ճէվապ՝ Լօրտլար մէճլիսինտէ միւղաքէրէ օլունուրքէն, հիւքիւմէթին վէքիլի՝ Մա-քէտօնիատա սիլահլարընն թօրլանմասը սը-րասընտա էհալիյէ իտիլէն մէղալիմին՝ Ին-կիլթէրրա խարիճիէ նազրրը թարաֆըն-ան թէտգիգ իտիլէճէկինի, վէ Մաքէտօ-նիատա պիլա թէֆրիգ քէաֆիֆէյի անասը-ընն ատիլանէ մուամէլէյէ մազհար օլմասը լազըմ կէլտիկի հագդընտա հիւքիւմէթը Օսմանիէնին մէսուլիյէթինի հէր քէսին թէսլիմ իտէճէկինի մէմուլ իյլէտիկինի սէօյլէմիշ տիր։

ԹԻԻՐՔԻԱ ՎԷ ՐՈՒՍԻԱ

Բուխարանն չու էանատէ Գաֆգասիա թարաֆընտա եէնի ասքէր թօպլամասը՝ Ի-րան էշգընասընը տէֆ իթմէք իշին օլմա-յըպ, Թիւրքիանընն Ուրմիյէ տօղրու ի-լէրլէմէսինի մէն իշին օլաղը՝ պիր Ալման զաղէթասընտա եազըլմըշ տըր։

ԹԻԻՐՔԻԱ ՎԷ Ա.ՎՍԹՐԻԱ

Նայէ Ֆրայէ Բրէսէ զաղէթասը, Ավսթրիա խարիճիէ նազրրընընն, Տէլէկասիօն մէճլիսինտէ «Ավսթրիա, ինթիմալտէն օ-լան գարշըսընդալար գարշըսընտա հազըր պուլունմալը տըր» Ջսէօղիւնիւ թէֆսիր ի-տէրէք, տէմիշ տիր քի, «Տէլէկասիօն ա-զալարը՝ խարիճիէ նազրրընընն իյմա եօ-լունտաքի պէհանթընընն մագսէտինի ան-լամըշ օլմալը տըրլար։ Կէնճ-Թիւրքիա, շու էանատէ եէմէն ասըլարընա գարշը տէհշէթլի պիր մուհարեպէյէ թէչէպիս իթմիշ տիր։ Էկէր Թիւրքիա, օրտուսընընն պիր գըսմընը Սրապիսթանտա գուլլանմա-ա վէ Էվրօպատա, խուսուսա Մաքէտօ-նիատաքի գուվվէյի ասքէրիէսինի զայֆի-լէթմէյէ մէճպուր օլուր վէ ասքէրի մու-վաֆագըյէթսիզլիքլէր՝ հիւքիւմէթին պա-շընտա պուլունան ֆըրգալարընը թէէսսի-րինի ճէմաաթընընա ազալարընա, Պալգանլարտա գարշըշգալարը զուհուրա կէլէպիլիր։ Իշթէ խարիճի նազրրընընն ան-լաթմագ իսթէտիկի պու տըր։»

ՊԱԼԳԱՆ ԳՕՄԻԹԷՍԻ

Էօնտրատա միւթէշէքքիւլ Պալգան գօմիթէսի բէյսի Մ. Պըգսթըն, Իսթան-պօլտան Սօֆիայա կիթտիկինտէ, Պալ-գանդա Թրիպունա զաղէթասը մուհար-բիրլէրինտէն պիրինէ աթիտէքի պէհանաթ-տա պուլընմամըշ տըր. «Պալգան գօմիթէ-սինին՝ Մաքէտօնիատաքի պիշարէ Խրիս-թիեանլար հագդընտա պէալէտիկի թէ-վէճճիհաթ վէ օնլարըն իսլահը ահվալի հագդընտաքի արզուլարը ասլա թէպրիլ օլմամըշ տըր։ Պուլկարլար՝ Բուլգար վէ Արնավուտլար իլէ պէրաբէր միլլի գլուպ-լէր թէշքիլ իթմէյի վէ պու սուրէթլէ պիրլիքտէ չալըշմայը տըրլար։ Պու կիւն Էվրօբա ահվալէթլէրինին, Թիւրքիանըն տախիլի իշլէրինէ միւտախալէ իթմէյէրի միւմքինսիզ օլտըղը վէ իթմէյէրի արզու օլընմատըղը հալտէ, Խրիսթիան անասրը իշին, զուլմարտան զուրթուլմագ իւզրէ, պիրպիրլէրինի անլամագտան վէ թիւրք-լէր իլէ ագտը իթթիֆագ չալըշմագտան պաշգա չարէ եօգ տըր։ Կէնճ-Թիւրքլէր թարաֆընտան Մաքէտօնիատաքի Պուլ-կարլար հագդընտա բէվա կէօրիւլէն զուլմ-լարը Պալգան գօմիթէսի տարմա թագ-պէհ իթմիշ տիր։ Լաքին մուագգամ տէվ-լէթլէր, հէր հալտէ իճրասը լազըմ օլան իսլահտի իշին կէնճ-Թիւրքլէրէ ուզուն պիր մէօհլէթ վէրմիշ օլտըգլարընտան, պաշ մէօհլէթին խիմմաթնատա էվվէլ օն-լարտան մուավէնէթ պէքլէնէմէզ Շիմտի-լիք մէսէլէ՝ Մաքէտօնիա էհալիսինին վա-զիյէթինի իսլահ, վէ էմնիյէթը շաֆ-սիյէսինի վէ սուլէրէվէրատէ սուրէթտէ թէրագզելաթը իգթիսատիյէսինի թէէմին իթմէքտէն իպարէթ տիր։ Պունդար տա, անճագ շէրաիթ վէ ահվալէ թաթպիգ հա-րէքէթ իտէրէք իսթիհնալ օլընապիլիր։ Պու սէպէպլէ սիլահը չէթէյէրին հարա-քեաթը չայեանը թագպիհ տիր։ Պու կի-պի հարաքեաթ, Պալգան գօմիթէսինին սայ ու զայրէթինի գօլայլաթ ամագ եէրտէ տտա զիհատէ միւշքիլլէշտիրիր։ Պալգան գօմիթէսի, Մաքէտօնիա Խրիսթիանլարը իշին չալըշմագտա տըր, վէ շիմտիէն զի-հատէ էյի նէթիճէլէր էլտէ իտէճէկի մէ-մուլ տըր։ Կէնճ-Թիւրքլէրին իտարէսի պիւսպիւթիւն միւնէտիտի օլմատըգճա, չէ-բաիթ վէ ահվալը հազըրէ տախտա նազա-ըը սիգգաթա ալընմալը տըր։»

ԱՎՍԹՐԻԱՆԸՆ ՀԱՐԱՔԵԱԹԸ ԱՍՔԷՐԻՑԷՍԻ

Պէլկրատ, 5 փետր.— Սէրատէվօտա նէչը օլընան զաղէթալարընն մալիւմաթընա կէօրէ, Ավսթրիա հէյէթը ասքէրիյէսի՝ Սըրպ վէ Եէնի-Բազար սանճաղը հուտուս-ընընն պօյունտա եէնիտէն պիր թագըմ թէտապիրը ասքէրէք իթթիխազ իլէմիշ տիր։ Պու հալ՝ Սըրպիատա բէք զիհատ մուճիպը էնտիչէ օլմըշ տըր։ Ավսթրիալը-լար, Տրինա նէհրի իւզէրինտէ քէօպրիւ-լէր ինչասը իշին տուպալար կէթիրմիշլէր տիր։ Բէօբրիւ ինչասընտան մագսէտ, Սըրպիատա ասքէր կէօնտէրմէքլիկի թան-թը թէէմինէ ալմագտան իպարէթ տիր։ Պէլկրատ զապիթան գօմիսիօնը՝ Տրինա, Զօրնիկի, Գուլագ, Ժունժա խաթթը պօտունճա թէֆթիշաթ իճրա իլէմիշ տիր։ Սըրպիա հուտուսը պօտունճա ասքէր կէրէէտիրիլմէսի իշին, մէքթէպլէր, օթէլլէր վէ ախբրլար պօշաթըլմըշ տըր։ Պրանժօվատա գըշլա ինչասը իշին էմր վէ-բիլմիշ տիր։ Պէրին խաթթը իւզէրինտէ-քի Թուզլա միւֆրիզէսի գալ կէզմէքտէ տիր։ Սըրպ հուտուսը, սէյտար սրիֆրիզ-էրլէ թագվիէ իտիլմիշ օլտըղը կիպի, գըշլալար տա հազըրլանմագտա տըր։ Ա-վըսթրիա օրտուսընընն Եէնի-Բազար սան-ճաղընա կիրմէսի պու սուրէթլէ թահթը թէէսսինէ ալընմըշ տըր։ (Նասիօնալ)

Ա.ՑԻՍԹԻՖԱ.ՆՕՍ ՄԻՒՍԱ.ՏԷՄԷՍԻ

Պու միւսատէմէնին՝ թէլէկրաֆ մէմու-ըը Մ. Մինա Գարավասիլինին պիր խէ-թասընտան իլէրի կէլտիկի՝ նէթիճէյի թահ-գըգաթլա անլաշըլմըշ տըր։—Իսթանպօլ-տան հարէքէթ իտէն 58 ն լը եօլը թը-րէնինին մաքինիսթի Լուգա, եիւք թը-րէնինին կէլմէքտէ օլտըղընը ուլագտան կէօրմէքլէ, տիւտիւք չալմաեա պաշլա-մըշ վէ գաղանըն էօնիւնիւ ալմագ եօլըն-տա գօմանտա վէրմիշ տիր. գարշըտան կէլ-մէքտէ օլան էտիրնէ եիւք թրէնի մաքի-նիսթի տէ, Իսթանպօլ թրէնինի կէօրմէք-լէ, պիր ազ կէրիլէմէք իսթէմիշ իսէ տէ, սիւրաթընը պիրտէն քէստիրէմէտիկինտէն, • էնտատէ տուրմըշ օլան Իսթանպօլ թը-րէնի իւզէրինէ տիւշմիւշ տիր։ Իշթէ պու-ատա, եիւք թրէնինին կարա-ֆրէնի, Է-տիրնէլի Սթավրի Գօնտուրօբուլօ, թրէն-տէն աթլամագ իսթէտիկինտէն, ատագ-լարը իբի վակօն արասընտա գալարագ, գուրթուլամամըշ, վէ եիւք վակօնլարը թուրթուշըրընտան, պիշարէ եանըգ քէօ-միւր քէսիլմիշ տիր։ Պու գազատա մէմուր վէ եօլը պիր գաշ նուֆուս, ազ չօգ խաֆիֆ սուրէթտէ եարալանմըշլար տըր։ Եանկընը, օ էնտատէ իբի լօգօմոթիֆին պաճալարընտան չըգան չգըրլըճմալարը-ն վակօնլարտաքի սամանլարը թուրթուշըր-մասընտան զուհուրա կէլտիկի թահգըգ գըլընմըշ տըր։

Պիշարէ Սթավրինին եանմըշ ճէսէտի Մաքրիքէօյիւ Ռում քիլիսէսինէ նազլ իլէ, ճէնազէ ալայընտա բէք չօգ ճէնալի հագըր օլտուղը հալտէ, ակֆն իտիրմիշ տիր։ Իս-թանպօլտան հարէքէթ իտէն եօլը թրէնին-տէ եալընըզ 5 քիշի պուլունուպ, պունլար-տան իւչիւ աղ չօգ մէճրուհ օլմըշլար տըր։ Քէօմիւր, պօղատայ, սաման, արբա վէ սաբ-ըէ եիւքլիւ եիւք գաթարընընն 35 վակօնը-տան 12սի քեամիլէն միւհթէրէք օլմըշ տըր։ Եօլը թրէնինէն եալընըզ 4իւ խայլիճէ խասարաթա ուղրամըշլար տըր։ Մանէլլի վագըտա տախիլիէ վէ մէարիֆ նազրրլա-ը, էնիրիյէթը ումումիէ վէ Իսթանպօլ բօլիս միւտիրի պէյլէր, աթըպպա իլէ պիրլիքտէ կիթմիշլէր տիր։ Անլէրին մուվասալէթին-տէն էվվէլ, խաթթը մուհաֆիզասընա մէմուր օլան ասքէրլէր կէլէրէք, աթէշի սէօնտիւրմէյէ վէ եօլճըլար իլէ չըմէնարֆէր մէմուրլարընը գուրթարմասա չալըշմըշլար տըր։ Պատէհու թաբդրգաթա պաշլանմըշ տըր։

Այսթէֆանօսս ըսթասիոնընընն թէլէկ-րաֆ մէմուրը Մ. Մինա Գարավասիլի վէ տիկէր մէմուրլար իսթինթագ իտիլմիլլէր տիր։ Գարավասիլի չէօյլէ տէմիշ տիր. «Մաքրիքէօյ թէլէկրաֆ միւտիրի՝ Սիրքէ-ճիտէն հարէքէթ իտէն սոն եօլը թրէնին-նին՝ Էտիրնէքատէն կէլէն եիւք թրէնինի Ա-յիսթէֆանօստա գարշըլաճաղընը թէլէկ-րաֆլա պիլտիրմիշ իտի։ Պու խապէրի տէֆթէրաէ եազտըմ։ Հալպուքի պու գար-շըլամա, ալէսսէվիյէ Մաքրիքէօյիւ ըսթա-սիօնընտա վուգու պուլաբզընտան, պու-ֆիքրատէն զիհնիմ շաշըրտը, վէ տիկէր թարաֆտան օ խապէրին՝ Եէտի-գուլէտէն վէրիլտիկինի զանն իտէրէք, եիւք թրէ-նինին հարէքէթինի մէն իթմէտիմ։ Լաքին խէթամը տէրհալ անլատըմ։ Մաքրիքէօյիւ թէլէկրաֆ մէմուրը տա խէթայը անլամըշ իտի։ Միւսատէմէնին վուգուինի մէն իթ-մէք իւբրէ էլտէն կէլէնի եաբաբգ իսէ տէ, իշ իշտէն կէչմիշ իտի։»

*** Շըմէնտըֆէր գումբանիասը, ճաէր-հալ եօլլար միւհէնտիս-մաքինիսթինի վէ պիր միգտար ամէլէ կէօնտէրմէքլէ, եօլ ա-չըլմըշ վէ թրէնլէրին սէյր ու սէֆէրի թէէ-մին օլընմըշ տըր։

*** Պու զաղատա միւհթէրէգ օլան պիչարէ կարա-ֆրէն Գօնտօրուլօնին ֆա-միլիասընա, շըմէնտըֆէր գումբանիասը թարաֆընտան պիր մաալ թախսիսինէ գա-բար վէրիլմիշ տիր։

*** Պու զաղանին զարարը 25-30,000 լիրա թախմին օլունուեօր։

ՄԻԽԹԷԷՖՐՐԻԳ ՄԱԼԻՄԱԹ

Շէհրիմիզ ֆուզարասը իհթիեաճաթընա սարֆ ալընմագ իւզրէ, թարաֆը Շահանէ-տէն 20,000 ղ. տահա իհսան պույրուլմըշ տըր։

Բէյ Մէլ Կազէթ նամ Ինկիլիզ զաղէ-թասընն մալիւմաթընա նէզարէն, Ինկի-լիզ հիւքիւմէթի՝ Մալթատաքի պաշ գօ-մանանլըղը՝ Գահիրէյէ նագլ, վէ Մըսըր-տաքի գուվվէյի ասքէրիյէսին թէլէֆոն ի-տէ ճէք պիր. Լօրտ Քիչէրին Խարթումը վիսարէթի, պու մէսէլէ իլէ ալէգատար օլուպ, Ինկիլթէրրա՝ Սուտան հուտուտընը թազվիյէ իթմէք իշին եէնի լահիհալար հա-զըրլամագտա իմիշ։

Պուլկարճա Վէսթի զաղէթասը Տիվա-նը հարպ թարաֆընտան պիլա միւսատէթ թասթիլ ալընմըշ տըր։

Էրզրուտտա տիւն չէտիտ պիր զէլզէ-լէ հիսս օլընտըղը ալաքին զարար վէրմէմի-կի՝ ալընան պիր թէլէկրաֆտան անլաշըլ-մըշ տըր։

ՄԷՃԼԻՍԻ ՄԷՊՈՒՍԱՆ

ՃՈՒՄԱ ԻՐԹԷՍԻ, 22 ՅՆՎՐ.

Մէճլիս, սաաթ 10.35տէ, Ահմէտ Իզ-զա պէյին թահթը րիեասէթինտէ աչըլըպ, զապթը սապրգըն թաստիգինտէն սօնրա, Սատարէթին պիր թէզքիրէսի օգունմըշ տըր։ Պունտա, Իսթանպօլտա պուլունան քեաֆիֆէյի իժարէթլէրին գարանմասը, վէ պունլարա իտիլէն մէսարիֆին՝ մէտրէսէ-լէրին իսլահընա սարֆ օլընմասը թէքլիֆ իտիլմիշ տիր։ Պու թէզքիրէ՝ էվգաֆ գօ-միսիօնընա հէվալէ գըլընմըշ տըր։ Սա-տարէթտէն կէչէն տիկէր պիր թէզքիրէ իլէ կէօնտէրիլմիշ օլան պիր գանուն լահ-հասընտա, 500,000 լիրա իլէ պէօյիւք քիւչիւք. վաբօրլար սաթրն ալընմասը վէ լիմանլար ինչա իտիլմէսի թէքլիֆ օլընմըշ տըր։ Պիւտճէ գօմիսիօնընա հէվալէ իտիլ-միշ տիր։ Մէճլիս, Գանտիլլիտէ Ամիլէ Սուլթան սէրայը՝ գըզլարըն թալիմ ը-

թէրպիլսինէ մախսուս լեռէ հալինէ գոնմազ իւգրէ իճրա իտիլէհէք մէսարիֆի ինթիգալիյէնին ալընմամաքը խուսուսընտա պիւտէմ զամիսիօնընը վէրտիկի մազպա թայը պիլա միւզաքէրէ դապալ ինթմիշ տիր։— Ֆիլոզսէրաեա մախսուս գանուն լահիսաընը միւզաքէրէսինէ, Զիրաաթ նէզարէթի թարաֆընտան Վահան էֆ. Սուրէնեան հազրա օլսուզը հաաէ տէվամ օլունմըշ վէ իքմալ իտիլմիշ տիր։

Տախիլիէ նազրը թալէթ պէյ՝ խարճ-բանլար իշին իսթէտիկի ֆազլի թախսիսաթ հագգընտա իյզահաթ վէրմէք իւզրէ մէճ-լիսէ կէլմիշ օլուպ, լաքին պունտան պաս օլունմազտան էվվէլ, Այիսթէֆանոստա կէչէն կէճէ վուգու պուլան չըմէնտրֆէր գազասը հագգընտա՝ վազը օլան սիւալէ ճէվապէն, սթիոէքի իյզահաթը վէրմիշ տիր։ «Տիւն կէճէ, ալաֆ, սասթ-Ցատա, գազանընը իսապէրինի ալարմ։ Տէրհաչ էմ-նիյէթը ումումիյէ միւտիրինի, հէքիմէր վէ իլաճլար կէնտէրտիք։ Պէն տէ, միւ-սատէմնին սէպէպլէրինի թէտգիգ իթմէք իւզրէ, նաֆիա նազրը իլէ պիրլիքէ մահէլլի վազբաեա կիթտիմ։ Այնի վա-զըթտա, Մաքրիքէօյիւնատն հարէքէթ իտէն թրէն իլէ Այիսթէֆանոստան կէլէն 58 նը թրէնին միւսատէմէ իթտիքլէրի-նի կէօրտիք։ Այիսթէֆանոս մէմուրը՝ հօ-լէն աչըգ օլտուզընա տաիր Մաքրիքէօյիւ ըսթատիօնընտան թէլէկրաֆ ալտըզընը վէ էտիրնէէտէն կէլէն հիւք թրէնինին կէչմէ-սինէ միւսատաէ իթտիկինի պէհան իտիհոր։ Մաքրիքէօյիւ մէմուրը տա, «la voie est libre, sauf etc...» իպարէսիյէ թէլէկրաֆ չէքտիկինի սէօյլէհօր։ լաքին Այիսթէֆա-նոս մէմուրը՝ ալտըզը թէլէկրաֆտա «sauf» քէլիմէսի պուլընմատըզը ճէվապընը վէրի-հօր։ Պու պապատէ իճրատի թահզըգաթ իշին պիլճիմէլ թէլէկրաֆ «պանտ»լարընը մէօ-հիւրլէթտիք։ Համա օլսուն Մաքրիքէօյէն-տէն հարէքէթ իտէն թրէն սոն օլուպ, իշինատ չօգ հօլճը պուլընմամըշ տըր։ Մաազալլահ նկէր գազա՝ սոնտան էվվէլքի թրէնէ օլտա իտի, պէօյիւք թէլէֆաթմըզ օլաճագ իտի։ Միւսատէմէ նէթիճէսիյէ եալընըզ պիր չըմէնտրֆէր մէմուրը թէլէֆ վէ 7-8 քիչի տէ մէճրուհ օլմըշ տըր։»

Մէճլիս, պու իյզահաթը տինլէտիքէն սոնրա, խարճբանլար իշին Տախիլիէ նէ-զարէթինին թալէպ իթտիկի ֆազլի թախսիսաթ մէսէլէսիյէ ուզուն ուզատիյէ մէշղուլ օլմըշ տըր։ Թալէթ պէյ, պու մէսարիֆ հագգընտա պիւտէճ զամիսիօնը-նը իթիրազլարընա ճէվապ վէրէրէք, տէ-միշ տիր քի, «Զաթը Շահանէ իլէ պիրլիքէ էտիրնէյէ կիտէն իւչ մէմուր, գա-թարը Շահանէ իլէ կիթմէյիպ, թէտարի-քեաթը լազըմէյի կէօրմէք իւզրէ, պիր կիւն էվվէլ էտիրնէյէ ազիմէթ իթմիշլէր վէ սոնընա գատար օթէյէտ գալմըշլար տըր։ Պու իւչ հօլճընա խարճբան օլարագ եալընըզ 50 լիրա վէրիլմիշ տիր։ Գոսովա-եա կէօնտէրիլէն մէմուրլարա խարճբան օ-լարագ էվէրիլէն ագչէ տախի դայրը մէշրու տէյիլ տիր։» Տախիլիէ նազրը, 500,000 ղշ.ն 400,000 ղշ.ա թէնզիլինէ քէնտիսի բաղը օլաճաղընը, լաքին նկէր 400,000 ղշ. քիֆայէթ իթմէզսէ, եէնի թախսիսաթլար իսթէնէճէկինի իլավէթէն պէհան իյլէմիշ տիր։ Նէհայէթ 400,000 ղշ. թախսիսաթ՝ 14 բէյէ գարշը 123 բէյ իլէ գապալ օլընմըշ տըր։

Պատէհու ասքէրիք գանունընա կէ-չիմիշ տիր։— Քէօրլարը, գօլսըզլարը, ագաթ վիճուտլարը, թօբալարը, տիւ-սիզլէրի վէ վագթլա կէչէմէնէն խասթա-լըգլարա տիւշար օլանլարը «էֆրատը մէէ-զունէ» սըրասընա կէչիրէն 36ընճը մատ-էէ, այնէ գապալ օլընմըշ տըր։—Տախիլի վէ խարիճի խասթալըգլարը պուլընան էֆ-բատըն գազա մէրքէզլէրինէ մուսայէնէի թըպպիէյէ թապի գելընմասընա տաիր 37ընճի մատէ իլէ 36ընճը մատէէ զիքր իտիլէնլէր հագգընտա չիւպհէսիլ պիր հալ զուհուրինէ, 37ընճի մատէ մուճիպլինճէ մուսայէնէի թըպպիէյէ միւրաճաաթ իտիլ-մէսինէ տաիր օլան 58ընճի մատէ։ Վէ խըսամէթը ասքէրիէյէ կիրտիքտէն սոնրա էվէնէնէլէրին՝ մույեինլիք հագգընտա իսէճէքլէրի իթիրազլարընը նազարը իթի-պարա ալընմամասընա տաիր օլան 39ընճը մատէ, այնէն գապալ օլընմըշ տըր։

Ալթմըշընճը մատէէ մույեինլիք հագգընտա աթիէքի իյզահաթ վէրիլմիշ տիր։ «Պիր ասքէր, մույեինլէրի օլարը-զէման էվէնիր, վէ էվէնտիքտէն սոնրա մույեինլէրինի զայլ իտէրսէ, վէ պիր քիմ-սէ՝ խըսամէթը ասքէրիյէտէ իքէն, պէօ-յիւքլէրինին իշինիյէ էվէնիպ, օնտան սոնրա զէվճէսինին մույեինի վէքիլի իտէրսէ զէվ-ճէսինին, սիլահ ալթընտա պուլընան զէվճին-տէն զայրի մույեինի պուլընմազտա, վէ եա-խոտ պիր քիմսէ՝ Դըսմը սանի վէ Էֆիրատը Մէէզունէ վէ Միւճճիլիէտէն իքէն, էվէն-տիքտէն սոնրա մույեինլինի զայլ իտէրսէ, իշիմէ պու վազըլարտա մույեինլիք նա-զարը իթիպարա ալընըր։» Պու մատատ ճիւզի պիր միւզաքէրէ իլէ գապալ օլընմըշ տըր։—Ասքէր գաչազլարընընեախոտ քէն-տիլէրինի կիզլեկենլէրին, 3 ունէ եէրինէ 6 սենէ խըսամէթը ասքէրիէ իյֆասընը միւ-պէյեին 61ինճի մատատ, խայլի միւզաքէ-րէ օլընտըգտան սոնրա, գամիսիօնընը-թէք-լիֆի վէճնէլէ գապալ օլընմըշ տըր։ —Ասքէրլիքտէն գուրթուլմագ իշին ազատ պէ-ալնէլէրինատն պիրինի ճիւզի քիւլլի ճէրհ-եա սագաթ իտէնլէրին, մույեինլէրի վար իսէ; 6 ունէ, մույեինլէրի եոգ իսէ 3 ա-նէ զէճրէն խըսամէթը ասքէրէյի իյֆա իթ-մէլէրինէ տաիր օլան 62ընճի մատատ հագ-գընտա, հէր նէ գատար պաղը մէպուսա-լար, ասքէրլիքտէն գուրթուլմագ իշին է-լինին եախոտ ատաղընը քէսէճէք քիմսէլէր թէխայիել պիլէ իտիլմէնէճէկինի պէհան իթմիշլէր իսէ տէ, պու իթիրազլար գա-պալ օլընմատատարագ, մատտէի մէղքիւրէ թաստիգ գելընմըշ տըր։

Վազըթ կէճ օլաբընտան, մէճլիս տա-ղըմըշ տըր։

ԲԱԶԱՐ ԻՐԹԷՍԻ, 24 ՑՆՎ.

Մէճլիսին աչըլմասընտա, Անմէտ Բիզա պէյ՝ Պաղը Ալի հարիգինին մէպուսլա-բա պիլիրմիշ, վէ մէմլէքէթին պու կի-պի ֆէլաքէթլէրտէն մուտաֆ օլմասը իշին թէմէննիեաթտա պուլընմըշ տըր։ Ազա-լար, պու պապատէքի թէէսսիֆլէրինին խաքիքայը Շահանէյէ արզընը բէճա իյ-լէմիշլէր տիր։—Պաղատատ վալիսի հագգըն-տաքի սիւալէ ճէվապ վէրմէք իշին մէճ-լիսէ կէլմիշ օլան տախիլի նազրը Թա-լէաթ պէյ, իքինճի ճէլսէնին աչըլմասընտա, հարիգի մէզքիւր հագգընտա ախ-տէքի մալիմաթը վէրմիշ տիր։ «Լինանի հարիգատէ, էսկի էվրաղ, գուեուսատաթ վէ ֆէրմանլար, եէր ալթընտա պիր մահզէնատ հըֆզ օլընտըզը իշին եանմամըշ տըր։ Հա-րիգին զուհուրինտէն սոնրա տախի քա-ղըտլարընը պէօյիւք գըսմը գուրթարըլապ-լինմիշ տիր։ Լաքին սոն պիր այա այիտ էվրագը ճարիյէ, մաէթթէէսսիֆ միւհիր-էդ օլմըշ տըր։ Շուրաի տէվլէթ տէվաբ-ի քեամիլէն, վէ Տախիլիէ նէզարէթինին էվրագ օտասը իլէ Սատատէթ միւսթէշարը-զը օտասը տախի գըսմէն միւհիրէդ օլմըշ տըր։ Խուսուսիյէ Զըրաղան հարիգինտէն պէրու թէտապիրը իսթիեաթիյէ իթթիխազ օլընմըշ իտի։ Իսթիմալ տըր քի հարիգ, իտատէմնին տիգգաթսըզլըզընտան իլէրի կէլմիշ տիր։ Շիւպհէսիզ իճրա օլընան թահզըգաթ նէթիճէսինտէ, մէսուլիյէթ-լէրին տէրէճէսի թային օլընտաճագ տըր։»

Մուսթաֆա Արիֆ պէյ՝ թահզըգաթըն սիւրաթլէ իճրասընը բէճա իթմիշ։ Վէ տա-խիլիէ նազրը տա վատ իյլէմիշ տիր։ Պու մուհիմմ մէսէլէ՝ պու գատարլա գաբան-մըշ տըր։

Բազար իրթէսի իճթիմաընտա, պաչլը-ճա էվգաֆ նէզարէթի պիւտճէսիյէ իշիմ-զալ իտիլմիշ տիր։

Պաղատատ վալիսի հագգընտա Արապ մէ-պուսլարընը սիւալինէ ճէվապէն տախիլիէ նազրը՝ քէնտիսինէ թէպիլ իտիլմիշ օլան նէ-զարէթլէրէ այիտ օլմասը վէ պու խուս-սուտատա ոնլար թարաֆընտան հէնուզ թահզըգաթ իճրա իտիլմէքսէ պուլընմա-ըլը, նէթիճէի թահզըգաթատա իյզահաթը լազըմէյի վէրէպիլէճէկինի պէհան իթմիշ տիր։

ԱՀՎԱԼԸ ՀԱՎԱՍ

Բազար կիւնիւ չէհրիմիզտէ հավա պիր ատրէճէ քէսըլը միւլայիմէթ իթմիշ իքէն պու միւլայիմէթ անճագ տիւնէ գատար տէվամ իթմիշ, վէ թէքրար չէտիա սօղուգ իճրաի հիւքմ իտէրէք, տիւն ագշամա գատար դար ֆուրթունասը իճրաի հիւքմ իյլէմիշ վէ պու կիճէ տէ պիր միդատար գար եաղմըշ տըր։ Տիւն թրամվայ արաապարը կէճ վագթա գատար իշլէմիշ, լաքին կէճէ թաթիլ իթմիշ տիր։ Պու կիւն Պէյօղլը ճիհէթինատ թրամվայլար իշլէեպիլմէքտէ տիր։ Գումբանիանընն եոլ իւզէրինատէքի գար լարը վէ պուզլարը վագթըյլա գալտըրթ-տրարագ, սէյրը սէֆիրի թաթիլ իթմէ-մէսի, հագդգէթէն, Շիշլի կիպի ուզագ մահէլլէրատէ իգամէթ իտէնլէր իշին չայ-եանը թագտիր պիր էյլիք տիր։

* * Անատօլընն սոն կիւնլէրատէքի ան-վալը հավաիյէսինէ տաիր ալընան մալիւ-մաթա կէօրէ, պաղը մահէլլէրտէ սօղուգ բէք չէտիա օլուպ, քէսրէթլի գար եաղ-մագտա տըր։

Իսթանպօլտա թէրմօմէթրօ զէրօտան 3-4 տէրէճէ աչաղը կէօսթէրտիկի հալտէ, մէսէլա Պօզկիւքտէ 22, Ին-էօնիւնտէ 24, Էսկի-չէհիրտէ 25, Քէօթահիատա վէ Գօ-նիատա 28 տէրէճէ աչաղը կէօսթէրմիշ, վէ տիւշիւնմէլի քի, պիզ պուրատա թէրմօ-մէթրօ՝ զէրօտան 3-4 տէրէճէ աչաղը օլ-տուզը իշին տիթրէկեօր իսէք։ օրալարտա աճապա նէ՞ հիսս իտիեօրլար։— Աֆիոն Գարա-Հիսարատա, սօղուգ սըգիրատան 27 տէրէճէ աչաղը կէօսթէրմիշ, վէ գուրտ-լար՝ աճըզա տանանամամարագ, տաղ-լարտան չէհրէ էնմիշլէր տիր։—Իզմիր-Գա-սապա ատմիր եոլը գավասը՝ ըսթասիոն ճիվարընտա տօլաչմագտա օլան պիր գուրտ-ատ թէլէֆ իթմիշ տիր։ Պիր չօճուզընը իւ-զէրինէ հիւճում իթմէքտէ օլան տիկկը պիր գուրտ տախի թէլէֆ իտիլմիշ տիր։—Քէօ-թահիատա, թագրի պա զըրզ սէնէտէն պէ-րու միալի կէօրիւլմէմիշ տուրթատ սօղուգ հիսս իտիլմէքտէ տիր։ Չէհիրտէքի գար՝ զէ-մինի՝ 80 սանթիմէթրօ գալընլըզընտա, ճիւ-վարտատիսէ պիր մէթրօտան զիեատէ եիւք-սէքլիքտէ գաբլամըշ տըր։ Պիր գաչ կիւն էվ-վէլ զալիպա գուրտլար թարաֆընտան թէ-լէֆ իտիլմիշ օլան պիր ատէմին պոճաղը պուլունմըշ տըր։

Սօղուգ, ատէմա Սիպէրիա սօուզը ատրէճէսինտէ հիսս օլունուզ, չարշը պիւ-պիւիւն գաբանմըշ վէ չէհիր՝ պիր արա ատէմա էօլմիշ պիր չէհիր հալի քէսպ իթմիշ տիր։ Շէհրին, խուսուսա ֆուզա-բասը, ֆէվգէլատէ միւղտարըզ օլմագտա-օտուն վէ քէօմիւր գըշին թա իսթիտա-սընտա զանէթ պահալը սախլըմագտա ի-քէն, չիմաի ումումին քէսէլէրի իշին ինա-նըլմաեաճագ պիր ֆիեաթա չըգմըշ տըր։ Բէք չօգ ֆապիր ֆամիլեալար, եագճագ օտուն-լարը վէ եէկեէճէքլէրի օլմատըզընտան, էվէլրինատէն տիշարը չըգմատատ ճէ սարէթ իտէմէեէրէք, եախոտ գալգա-մաեօրլար։ Նուֆուսճա թէլէֆաթ օլուպ օլ-մասընը շիմալիք մալիմ տէյիլ տիր։ Ան-ճագ պաղը քիչիւք չօճուգլարընը պէյիք-լէրինատէ վէֆաթ իթտիքլէրի թէէմին իտի-լիեօր։ Էկէր պու հալ պիր գաչ կիւն տա-հա տէվամ իտէճէք օլուրսա, թէլէֆաթընը զիեատէճէ օլաճաղընտան գօրգուլուեօր։— Գօնիատա տախի ֆէվգէլատէ սօղուգ սէ-պէպիյէ պաղը վագթլար զուհուրա կէլ-աթկի խապէր վէրիլիեօր։ Տէնիլէպիլիր քի, պիւթիւն Անատօլը վէ Պաղատատ իսթթը-իւզէրինատ, Ատա-քազարատան էրէյիյէ գատար գըշին չիտատէթի՝ հաեաթը բախ-նէտատ իտիեօր։ Գըշ, պիր չօգ միւշ-քիլաթ հասըլ իթմիշ տիր։ Պէլքի կէլէճէք մահսուլաթ իշին պու պիր էյիլիք իսէ տէ, չիմտիքի հալտէ էպիյէթ չէքիլիեօր։— Սի-վասատան ճումա իրթէսի կիւնիւ ալընան թէլէկրաֆ մալիւմաթընա կէօրէ, վիլա-յէթտէ սօուզընը չիտատէթի ֆէվգէլատէ օ-լուպ, պու եիւզտէն խայլի խասթալըգ-լար զուհուր իթմիշ տիր։ Մէարիֆը ումու-մի միւֆէթթիշի թարաֆընտան մէքթէպ-լէրին գաբաթըլմասը էմր օլունմըշ տըր։

Սիվասատան վէ Պիթլիսատէն ալընան տիկէր թէլէկրաֆնամէլէրտէ տախի՝ սօուզընը կիթ-տիքտէ արթմագտա օլուուզը վէ մուխա-պէրաթընը գաթթ իտիլտիկի պիլտիրիլմիշ տիր։

Եօլարտա եօլճըլարընը գազալարա ուզ-բատըզլարը վէ պունատան թէլէֆաթ տախի վուգու պուլտըզը խապէր ալընարագ, հավա միւսայիտ օլմատըգտա, եօլճըլարընը հարէքէթինէ միւսատատ իտիրմէմէք՝ Սի-վաս վիլայէթի թարաֆընտան տախիլի վի-լայէթինէ պիլճիմէմէ մէմուրլարընա էմր օ-լընմըշ տըր։

ՄԱՆՉՈՒՐԻՏԷ ԵՈՒՄՈՒՐՃԱԳ

Խարպէն չէհրինտէն պիր Ամէրիգա զա-զէթասընա եազըլմըշ տըր։ «Ի՞նչ իւչ միլ-տէն իպարէթ պիր տաիրէ իչինատ պուլը-նան քոնֆիֆէյի չէհրիլէր վէ քէօյէր։ չու-էնատ եումուրճագ իլէթինէ թուրթուլ-մըշ, բէք չօգ եէրլէր պիւսպիւթիւն խա-բապ օլմըշ տըր։ Զինլիէր։ Խարպինտէն ֆիրար իլէ։ իլէթի էթրաֆա եայմըշլար տըր։ Հէր կիւն թէլէֆաթըն միգտարը ակնչէթլի սուրէթատ արթմագտա տըր։ Շըմալը Մանչուրիտ կիւնատ 1000 քիչի էօլիւեօր։ Խարպինտ 22 թապիպ իլէթին էօնիւնիւ ալմաեա մուվաֆֆագ օլմըշլար իսէ տէ, Ֆուանճանճան նամ Զին չէհրի՝ մէ-զարիսթանա պէնզէմիշ տիր։ Պին քիչի էօլմիշ վէ 30,000 քիչի ֆիրար իթմիշ տիր։ Շէհիր՝ ասքէրլէր թարաֆընտան մուա-հասէրէ օլընմըշ վէ էհալիսի՝ մուգավէմէ-թէ իգթիտարլարը գալմատըզընտան քէն-տի թալիէրինէ թէալիմէն էօլիմէ պէքլէ-մէքտէ տիրլէր։ Պին գատար նաչ, ուէֆն իտիլէմէտիկինտէն, եագըլաճագ տըր։ Բէք չօգ թապութլարընն գաբագլարը աչըլա-րագ, քէօբէքլէրին՝ ճէսէլէրի եէտիքլէրի կէօրիլմիշ տիր։ Կէչէնատ պաղը սօ-գազլար եագըլմըշ տըր։ Պիւթիւն չէհրին եագըլաճաղը զանն օլունուեօր։ Հէր սա-պան սօգագլարընը՝ էօլիւլէր իլէ տօլու օ-տըզը կէօրիւլմէքտէ տիր։ Խասթալըգ՝ ատէհէթլի պիր սիւրատլի հիւքմիւնիւ իճ-բա իթմէքտէ տիր։ Շիմտիյէ գատար հէքիմլէրին իլաճլարը ֆայէսիզ գալ-մըշ տըր։ Էն ֆայէլի թէտպիր՝ նիգ-գապ տըր։ Մուգտէնատէն պաչլաեարագ, բօլիս վէ ատմիր եօլընընն քեաֆիֆէյի էվ-բօբալը, ճաքօնը, Զինլի մէմուրլարը, բէրիլէրէ պէնզէմէքտէ տիրլէր։ Չինքի «իսօֆորմ»ա միւլէմմա իտիլմիշ պէհալ չարշաֆլարատան էնլի էլպիսէլէր կիմնէքտէ վէ եիւզլերինէ նիգապ թագմագտա տըրլար։ Եալընըզ պրուն վէ աղըզ եէրլէր՝ աչըգ պրագըլմըշ տըր։»

ԴԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

25 Ցնվ. 1911

	Ղշ.	Բր.
Թէվֆիա իտիլմիշ էսհ. ամ.	102	7—
Բումէլի չըմէնտրֆէրի ֆր.	218	
Օսմ. Սիկրթ. չիրքէթի Լ. Օ.	4	67—
Տէրիս. Թրամվայ գուբ.	16	22
» » Թանվ. ֆր.	500	
Բէյի	16	20
Տէրիսաատէթ Ըրիթըմ	444	
Տէրդօղ	322	
Անատօլը չըմէնտրֆէրի գուբ.	15	80
» » Թան.	514	
Բրէսի Ֆոնսիէ Էմիրսիէն Ա.	336	30
» » » Բ.	271	50

ԱԳՋԷՆԷՐԻՆ ՖԻՏԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղշ.տան	Ղշ.	Բր.
Պէհալ մէճիտիյէ ֆարգը	107	20
Մէթալիք	98	
Բօլ	92	
Ֆրանսըզ ալթունը	87	
Ինգիլիզ լիրասը	110	4
Դրամից	50	
Բուպի քեաղըտ	86	

ԻՏԱՐԷ ԽԱՆԷ
Պէյօղլուճեա Թագսիմ ճաչտեսինճեա Ն. 65

Սանիպի իմթիեազ վէ
միւտիրը մէսուլը ղազէթա
ՑՈՎՀ. ԹՕԼԱՃԵԱՆ